

# Ռ. ՄԱՄՈՒԼԵԱՆԻ ՅԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԵԼՔԸ

Ռուբէն Մամուլեան, ամերիկեան եւ անգլիական մամուլին մէջ իբր մեծատաղանդ բեմադրիչ արտակարգ գնահատմանց արժանանալէ յետոյ, հրաւիրուեցաւ այս գարնան վերջերք՝ Նիւ Եորքի սինեմայի մեծագոյն տան՝ «Փարամունթ»-ին վարչութեան կողմէ նոր Ֆիլմի մը պատրաստութիւնը վարելու: Ֆիլմը, Ծափահարութիւն տիտղոսով ամերիկեան վէպէ մը քաղուած, Մամուլեանի կազմած սենարիոյով եւ իր բեմադրութեամբ, պատրաստ է արդէն, եւ այս օրերս կը ներկայացուի հասարակութեան: Ֆիլմին աւարտելէն իսկ առաջ, Նիւ Եորքի մամուլը սկսած էր զբաղիլ անով, եւ ահա ինչ որ կը գրէր այդ մասին Պ. Ֆլիթ Սմիթ՝ հսկայ բաղաբիւն մեծագոյն թերթերէն մէկուն մէջ.

«Թատրոնական երիտասարդ հանճար Ռուբէն Մամուլեանը սկսաւ իբր սինեմայի բեմադրիչ աշխատիլ, Փարամունթ Ընկերութեան Լոնկ Այլանտ սթիւսիոյին մէջ Ծափահարութիւն Ֆիլմը բեմադրելու համար, եւ իր աշխատանքի սկիզբի օրերէն իսկ յառաջ բերաւ զգայացունց տպաւորութիւն: Որովհետեւ ան եկած էր թատրոնէն՝ առանց շարժանկարի փորձառութեան, սթիւսիոյին մէջ գտնուեցան մարդիկ որ թերահաւատ էին անոր նոր աշխատանքին վերաբերմամբ եւ կը սպասէին որ ան շարժանկարի մէջ պիտի ունենար նորեկին յատուկ դժուարութիւնները: Թէեւ ամենքն արդէն ծանօթ էին անոր կալլտ թատրոնի համար բեմադրած «Փօրկի» եւ «Թեւեր եւրոպայի վրայ» խաղերուն, որ զինքը իբր թատրոնի իսկական վարպետ ճանչուցին, բայց եւ այնպէս անոնք թերահաւատ էին

անոր շարժանկարչական աշխատանքին վերաբերմամբ. ինչպէս կ'ըլլայ սովորաբար երբ սկսնակը իր առաջին փորձը կը կատարէ: Իրերու այս դրութիւնը ամենափոքր չափով չշփոթեցուց երիտասարդ Հայը, որ դեռ 28 տարեկան է միայն:

«Իր առաջին պատկերի համար, Մամուլեան ընտրեց ամենագեղար տեսարանները: Շարժանկարի ո եւ է ուրիշ փորձառութեմադրիչը, քաջ գիտնալով որ գործին մէջ ամենէն դժուարը միշտ սկիզբն է, ճիշդ հակառակը կը վարուէր, սկզբնական աշխատանքի համար ամբողջ Ֆիլմի մէջ ամենաչնչին տեսարանները կ'ընտրէր: Բայց ո՛չ Մամուլեանը. գուցէ ան գուշակած էր որ իր նոր աշխատակիցներուն մէջ կային դէպ ի իր աշխատանքը թերահաւատ վարուողներ. գուցէ ան կը զգար որ անհրաժեշտ էր ցուցնել թէ ի՛նչ կարող է տալ իր առաջին պատկերը: Փոյթ չէ սակայն թէ ի՛նչ էր իր դիտաւորութիւնը, էականն այն է որ ան մէկ անգամէն խորասուզուեցաւ բնագրին մէջ եւ իր սկզբնական աշխատանքին համար ամենէն տրամաթիկ տեսարաններն ընտրեց: Երբ ան մեքենավարին ու անոր օգնականներուն յայտնեց թէ ի՛նչ տեսարաններէ պիտի սկսի Ֆիլմը, ներկաները յուզուեցան եւ անոնց մէջ շփոթութեան շուկ մը ծագեցաւ, իսկ մեքենավարի երիտասարդ օգնականներէն մ'ին բացազանչեց՝ «Ի՛նչպէս, Ֆիլմը սկսիլ ա՛յդ տեսարանէն, բայց ատիկա մեծ քաջութիւն է. ուրիշ ո եւ է բեմադրիչ պատկերը չէր սկսեր այդպիսի դժուար տեսարանով»: Տեսարանը սկսելու համար Մամուլեան հրաւիրեց դերակատարներէն

երեքը, Հելէն Մորկանը, ժան ֆիլիսը եւ Ֆուլէր Մելիշը, եւ սկսաւ զեկալարել ա- նոնց խաղը ամենամեծ հագածութեամբ. Օրիորդ Մօրկանը եւ Օրիորդ Փիլիսը ա- ուաջին անգամ կը խաղային շարժանկարի մէջ, իսկ Ֆ. Մելիշը միայն երկրորդ ան- գամ, եւ այս իսկ հանգամանքը աւելի ևս յանգուզն կը գործընէր Մամուլեանի ա- ուաջադրութիւնը: Երբ երեք գերակատար- ները պահանջուած բոլոր տրամաթիկ ու- ժով կատարեցին իրենց գերերը, այն ատեն Մամուլեան իր ամբողջ ուշադրութիւնը զարձուց դէպի շարժամեքենան ու գլխա- ւոր մեքենավար ժօրժ Ֆուլտէյին բացատրեց թէ ի՞նչպիսի տեսողական տպաւորութիւն կ'ուզէր ստանալ: Խնդիրը շատ դժուար էր որովհետեւ ստուերներու պահանջուած ե- Ֆին ստանալու համար, հարկաւոր էր լոյսի որոշ փոփոխեցում եւ «վառարան»ի երեք գա- նազան կէտերուն ի մի կեդրոնացումը: Աշ- խատանքի այդ իսկ բոլորէն սկսած, անոր թերահաւատ աշխատակիցներուն մէջ ան- յայտացաւ ամենափոքր կասկածն իսկ. ա- նոնք որոշ տեսան թէ կ'աշխատակցին այն- պիսի մարդու հետ, որ գիտէ թէ ինչ կ'ու- զէ եւ թէ ի՞նչպէս իրականացնելու է իր ու- զածը: Անոր զեկալարութիւնը գործին մէջ միացուց բոլոր աշխատակիցները, ամենա- պարզ բանարէն սկսեալ մինչեւ ամենա- բարձր մասնագէտը, եւ անոնց ամենքը եռանդուն աշխատանքի մղեց՝ շարժանկա- րի մէջ նոր խօսք բնելու համար: Այդ սկզբնական օրերուն աշխատանքին հետե- ւանքը եղաւ 500 ոտքի երկարութեամբ — պատկերներով եւ խօսակցութեամբ — տե- սարանը, որ ստացուեցաւ բոլորովին յաջող: Տեսարանը կը սկսի մօտէն, եւ ցոյց կու- տայ ննջասենեակ մը որ լուսաւորուած է պատահանէն թափանցող փողոցի լապտերի լոյսով: Սենեակին մէջ, անկողնոյն վրայ պատկած է Օրիորդ Փիլիսը: Մեքենան կը սկսի եւ քաշուիլ, մինչեւ որ սենեակին մէջ կ'երեւայ Օրիորդ Մօրկանը որ իր ե- բիտասարդ աղջիկը քնացնելու համար ցած ձայնով մեղեդի մը կ'երգէ: Աղջկան

կեանքին մէջ այդ բոլորէն ամենէն տրա- մաթիքն է. ան նոր թողած է վանքի խա- զող կեանքը եւ առաջին անգամ կ'իմանայ որ իր մայրը՝ պիւլիսներու թագուհին է: Մեքենան աւելի արագ կը սկսի դառնալ և ցոյց կուտայ ինչպէս անոնք, մայրն ու աղ- ջիկը, կը գիրկընդխառնուին եւ փոխադարձ անյոյս սիրոյ զգացումներ կ'արտայայտեն: Մեքենան նորէն ետ կը քաշուի, մինչեւ կ'երեւայ Ֆ. Մելիշը, որ կանգնած ննջա- սենեակի սեմի վրայ՝ ըմպելիք կը պահանջ- ւէ: Օրիորդ Մօրկան կը յարձակի անոր վրայ ու ետ կը հրէ գայն միւս սենեակին մէջ, մինչ մեքենան նորէն ետ կը քաշուի եւ ցոյց կուտայ անկողնոյն վրայ անհանգիստ քունի մէջ պատկած երիտասարդ աղջիկը, որուն մտառանջ երեսին վրայ կը շարու- նակէ խաղող փողոցի լապտերի լոյսը: Այս ամբողջ տեսարանը, սկիզբէն մինչեւ վեր- ջը, շարժանկարուեցաւ առանց մեքենայի ամենաճշին արգելքի կամ յայտարարման: Եւ երբ պատկերը ներկայացուեցաւ փարամուն- թի սթիւտիոյի բեմադրական գործադիր մտանխումբին, ան պատճառեց ամենա- մեծ հիացում եւ իսկոյն Մամուլեանը ճանչցուեցաւ իբր ոչ-սկսնակ շարժանկարի մէջ: Մամուլեանի սկզբնական աշխատան- քի այսպիսի հրաշալի հետեւանքը լիովին արդարացուց բոլոր գովեստներն անոր հա- մակիրներուն, որ գայն կը գտնեն հանճա- րեղ ընդունակութիւններով օժտուած:

«Մամուլեանի ասպարէզի սլաոմութիւ- նը կը կարգացուի իբր մտգական հէքեթ մը. (Այստեղ յօգուածադիրը կ'ամփոփէ այդ սլաոմութիւնը, որ արդէն ծանօթ է Անահիսի ընթերցողներուն)...»

Երբ փարամունթը որոշեց Բուլհ Պրօ- ունի վէպէն քաղուած Թափահարութիւն ֆիլ- մը բեմադրել, բնկերութեան բեմադրիչ Մօնթապէլը խորհուրդ տուաւ այդ գործի համար հրաւիրել Մամուլեանը, եւ բոլոր նշաններէն կ'երեւայ արդէն որ շատ կարճ ժամանակի մէջ երիտասարդ Հայը կը ճանչցուի նաեւ իբր խօսող շարժապատկերի գլխաւոր զեկալարներէն մին:»